

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

«ՑՆԾԱՆ ԹԱԲՈՐ ԵՒ ՆԵՐՄՈՆ...»

Լոյսի շող մը կարծես մէկէն միւսը կ'անցնի,  
 Զոյգ սարերն, այգին մէջ, կը դիտեն մինչ զիրար.  
 Մին՝ կանգուն գլուխն ունի սպարօտ մը ձիւնի,  
 Յողէ՛ միւսը՝ հողին Տակ բազմած է խոնարհ:

Փայլակին հըպանցէն ըսպինք ունի մին՝  
 Հըսկայի ուտերուն աւ վիզին վրայ անեղ.  
 Լուսինէն կ'առնէ միւսը պըսպղանքն Եղեամբն՝  
 Զոր արեւն կը փոխէ արցունքի սըրճազեղ:

Անվեհներ ո՛յժն է մին, պողպատէ, ամրակուռ,  
 Հաւասքի հրահալին մէջ ձուլուած Սինայի.  
 Միւսը՝ Սէրն անուշակ, թըրթումն, գողցըր, մաֆուր,  
 Որ դէպի արիւնոտ Գողգոթան կը նայի:

Բայց լոյսին մէջէն ջինջ, առջուան զեփիւռն երբ,  
 Բոյրէ բոյր շընչելով՝ հընչեցնէ պահ մ'իր երգն,  
 Երկուքն ալ, խայտալով բերկութեամբ այլակերպ,  
 Կը ջընձան, մոռցած ան՝ իր սիգանքն, աս՝ իր վէրքն:

Թ.